

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Յովսէփի Բիբրոն տղ Դուռնը Գոր:

Ո՞եծին | ուղովիկոսի ոսկեղարուն գեղեցիկ զարդերէն և բուսաբանութեան առաջին պարծանքներէն մէկն է Պաւոնը Փոր գաղղիացին, որ ուրիշ քաջասիրտ և ուսումնասէր անձանց պէս ալ հեռու և վտանգաւոր ձանապարհորդութեանց ձեռք զարկած է, միայն գիտութինները ծաղկեցրնելու և մարդկային ընկերութիւնը պայծառացընելու մոտածութեամբ :

Յովսէփի Բիթոն տղ Պաւոնը Փոր Գաղղիոյ Բրովանս նահանգին | քաջաքը ծնաւ 1656 տարւոյն Յունիսի ծնն ազնուական տնէ : Հանողքը զինքը Յիսուսեանց քով աշակերտութեան դրին . բայց հազիւ թէ բանավարութիւնը բացուած էր՝ բուսերու ետևէ ինկաւ, ինչպէս Փոնդընէլ գաղղիացին կ'ըսէ . ։ Պաջին անգամ բոյս տեսնելուն՝ Պաւոնը Փոր բուսաբան գտաւ զինքը . . : Ո ամն զի ամէն անգամ որ բոյս կը տեսնէր, ինամքով մը անոնց անուններն ու իրարմէ ունեցած տարբերութիւնները իմանալու ետևէ կ'իյնար . շատ անգամ՝ կը թողուր իր աշակերտակիցներն ու կ'երթար դաշտերէն բոյսեր կը ժողովէր՝ անոնց բնութիւնը հասկընալու համար . և ասանկով քիչ ժամանակի մէջ իր ծնած քաղաքին քովի բոլոր բուսերուն անունները ինքնիրեն սովորեցաւ : Հայրը կ'ուզէր զինքը քահանայութեան աստիճանին հասցընել տալ . անոր համար աստուածաբանութիւն սովորել տուաւ . բայց Պաւոնը Փորի կոչմունքը ուրիշ էր . կարծես թէ բոյսերը զինքը մոգական ձայնով մը իրենց կը կանչէին . անոր համար ուր որ կը ընար՝ կը մտնէր, պարտէզները, քաղաքին քովի դաշտերը, ինըուան ժայռերու զլուխ կ'ելլէր բոյս տեսնելու համար . ամէն փորձանք ու վտանգ ազքը առած՝ ինըուան գաղտուկ ամենայն իրատիւ արգելուած ցանկերուն մէջը կը

մտնէր . այնպէս որ՝ որ մըն ալ գեղացին երը զինքը գող կարծելով՝ քիչ մնաց որ պիտի քարկոծէին : Պարմէ նոյն մէրը ձգեց նաև անդամազննութեան ու բժշկութեան, մանաւանդ իր հօրեղաբօրը օրինակով սիրտ առած, որ քաջը երեւելի բժիշկ էր . և իր հօրը մահն ալ վրայ համնելով 1677ին, բոլորովին ազատ մնաց իր ուզածն ընելու :

Երկրորդ տարին, 1678ին, մէկէն Տոֆինսէի և Աւասոյայ լեռները ելաւ ու խել մը բոյսեր անկէց բերաւ, և այս ատենէս կը սկսի իր բուսոց հաւաքման սկիզբը : 1679ին Պոնքելիէ գնաց և անդամազննութիւնն ու բժշկութիւնը աղէկ մը կատարելագործեց : Հոն տեսնելով Հենրիկոս Դ Գաղղիոյ թագաւորին հաստատած բուսաբանական պարտէզը՝ միտքը շատ բացուեցաւ, բայց իրեն ուսումնական գովելի անչափ ջանիցը բաւական չափեց : Ելաւ բոլոր Պոնքելիէի քովերը պտըտեցաւ և այն պիսի բոյսեր գտաւ, որ այն կողմի մարդիկներուն ալ անձանօթ էին : 1681ին Պոնքելիէէն Պարցհելոնա անցաւ, և հետը մէկտեղ առնելով այն գաւառին բժիշկներն և ուսումնասէր երիտասարդները՝ Լաղալոնիոյ լեռները ելաւ պըտըտելու : Երբոր Պիիրենեան բարձր լեռներն ալ ելաւ խոտեր գտնելու համար, երկու անգամ Պիիրելեդի ըսուած սպանիացի տեղացին գողերէն թալլուեցաւ . բայց այնչափ վառուած էր բուսերու սիրով, որ ամէն դժուարութիւն ոտքի տակ կ'առնէր ու պտըտելու կ'ելլէր : Խնչ երջանիկ օրեր էին իրեն համար այն օրերը, որ ահաւոր ու անկոխ ժայռերու գլուխը կ'անցընէր . օր մըն ալ գեղացին խեղձ տան մը մէջ պառկած ըլլալով՝ վրան փլաւ տունը, ու երկու ժամանոր փլատակին տակ թաղուած մնաց . թէ որ մարդ չհամնէր ու չխալըսէր զինքը, հոն պիտի մեռնէր : Ծակատ և ասոր նման վտանգներ չէին պակսեր, բայց երբոր հաւաքած բոյսերը կը տեսնէր, որ այս առաջին ձանապարհորդութեան մէջ ժողովեր էր, ամէն աշխատութիւն ա-

մէն վտանգ կը մոռնար : Ենկէց նորէն Անքելիէ դարձաւ . ետքը իր տունը դալով՝ կարգի դրաւ իր ժողված բոյսերը :

Դիչ ատեն վերջը՝ 1683<sup>ի</sup> Փակոն թագուհւոյն առաջին բժիշկը Շարիզ կանչեց զինքը , և ինքը իր պաշտօնէն հրաժարելով՝ իր տեղը զինունը Փոր բուսաբանուն դասատու դրաւ արքունի բուսաբանական պարտիզին : Դուռնը Փորի ջանքովը շատ զարդարուեցաւ այս պարտէզը . բայց իր այդ դասատուութիւնը արգելք չեղաւ իրեն զանազան տեղուանիք պտղտելու՝ Ապանիա , Շորդոգալ , Հոլանտա ու Ենգղիա . ու այս Ճանապարհորդութիւններովն ալ շատ Ճոխացուց նոյն բուսաբանական պարտէզը : Այս իր Ճանապարհորդութեանն ատեն ամէն տեղ բարեկամներ ու իրեն վրայ զարմացողներ գտաւ : Երբոր Կյտ քաղաքն եկաւ , ան տեղի բուսաբանութեան դասատուն Հերման ծեր ըլլալով՝ ուզեց զինքը տեղը դնել , և հազար վրէ թոշակ կապելով իրեն . բայց Դուռնը Փորի իր հայրենիքը նախապատիւ սեպեց , և անկէց Շարիզ դառնալով՝ Պինեոն քահանային ձեռքով , որ այն ատեն Դիտութեանց Ճեմարանին նախագահն էր , նոյն Ճեմարանը զինքը անդամընդունեցաւ 1692<sup>ի</sup> :

1697<sup>ի</sup> իրեն Սէղբունք Բուսաբանութեան կամ Եղանակ ճանաչելոց զառունիս ըստած զիրքը հրաժարակեց , որով սկըսաւ նաև բուսաբանութիւնն ալ գիտութեանց կարգ անցնիլ . Այս գըրուածքին մէջ , որուն մի միայն վախճանն էր կարգ մը դնել այնչափ բազմութեան տնկոց , որ երկրիս երեսը խառնափնդոր տարածուած են , բոլոր տունկերը 14 դաս սահմանեց , որոնք 673 ցեղ կը բաժնուին , և ասոնք ալ 8846 տունկի տեսակ կը պարունակեն , թէ յամաքի եղեր է՝ թէ ծովու : Դուռնը Փոր այս դասաւորութիւնը առաւ տնկոց ծաղկին ու պտղոյն իրարմէ ունեցած տարբերութենէն . իսկ իննէոս տնկոց մէջի տարբերութիւնը իրենց առէլքին ու սերմափակին մէջ կը դնէ :

Դուսաբանք երկուք բաժնուեցան ասոր վրայօք . ոմանք ի իննէոսինը նախապատիւ կը համարէին , այլք ալ Դուռնը Փորինը . բայց Պիտիոն Դուռնը գրի դասաւորութեանը աւելի կը համարէին սակայն հմանունը ընտրելաւ գոյն սեպուած է Ովիսիէոյ երեկի բուսաբանին դասաւորութիւնը , որ ծիլերէն կ'առնու իր դրութիւնը : Դուռնը Փորի իր այս Ակզմունք Շարիզաբանութեան գիրքը աւելի ընդարձակելով լատիներէն տպեց :

Տարի մը ետքը՝ 1698<sup>ի</sup> Շարիզու բժշկաց կարգն անցաւ . և նոյն տարին հրաժարակեց իր Պատմութիւնն անկոյ շընչայից Բարիլու ըստած գրուածքը : Խակ 1700<sup>ի</sup> Դիտութեանց Ճեմարանին առաջարկութեամբն ու Շանշարդրէն անունով մէկուն միջնորդութեամբը՝ Ուգովիկոս Ժ. Տ արեւելք խրկեց զինքը : Դուռնը Փորի Արտի հն Շարիզ զէն ելաւ դէպ ՚ի Վարսէյլ երթալու , Հետը մէկտեղ երեկի պատկերահան մը և մէկ գերմանացի բժիշկ մը , որ միանգամայն անուանի բուսաբան էր : Վսոնց Ճանապարհորդութեան առաջին պտուղն եղաւ Վրովանսի տնկոց ու ծրկներուն ստորագրութիւնն ու պատկերները , որ ինչուան այն ատեն շատ ծանօթ չէին :

Վաճն Դուռնը Փոր պտղտեցաւ Կրետէ կղզին , Վարչիպեղագոսի կղզիները , Կոստանդնուպոլիս , Աւ ծովու հարաւային կողմերը , Հայաստանի Պարսից ու Տաճկաց մասերը , Վարատ լեռն ալ ելաւ . և անկից Վրաստան երթալով՝ դարձաւ Փաքը Վսիա , ու գնաց Եւգոկիա , Ենկիւրիա , Օմիւռիա ու Եգիստա , . . . . քաղաքները . և ամէն տեղուսկից որ կ'անցնէր՝ դիտողութիւններ ու քննութիւններ կ'ընէր տնկոց վրայ . ինչպէս առաջ՝ ասանկ այս Ճանապարհորդութեանս մէջ ալ ամենեին աշխատանքէ մը չփախչելով և որ և իցէ վտանգէ չվախնալով . ուր տեղ որ կ'ինջնէր քիչ մը կենալու՝ բոլոր քովը գըտնուած բոյսերն ու անոնց ստորագրութիւնները և ուրիշ զանազան հնու-

թիւնները Վաղղիա կը խրկէր . զասնք ամէնն ալ թագաւորին կը ներկայացը-նէին , որ սիրով ու փափաքանօք մէկիկ մէկիկ զամենքն ալ կը քննէր կը նայէր : Վուռնը Փոր այդ ճանապարհորդութեան մէջ վերի ըսածներնէս զատ՝ շատ քննութիւններ ըրաւ նաև ամբողջ քնական պատմութեան , հին և նոր աշխարհագրութեան վրայ . նմանապէս այն ազգաց սովորութեանց , կրօնից ու վաճառականութեանը վրայ : ԱՌուզէր նաև Ասորեստան ու Եզիպտոս ալ երթալ . բայց այն կողմերը ժանտախտ ըլլալով՝ արդիլուեցաւ . ուստի 1702էն Օմիւռնիայէն Վաղղիա դարձաւ՝ երկու տարի ճանապարհորդութիւն ընելն ետև : Վուռնը Փոր իր ուղեղորութեան մէջ Հայու զգեստ կը հագնէր , և Վաղղիա դառնալէն վերջն ալ նոյն զգեստով քաշել տուաւ իր դէմքը :

Վուռնը Փոր իր ճանապարհորդութեան մէջի տեսածները , առած հմտութիւններն ու ըրած քննութիւնները անյիշատակ չթողլու համար՝ հրատարակեց Ուշեղութիւն յԱրեւէս ըսուած գրուածքը , պատկերներով հանդերձ . ուր բոյսերէն զատ՝ ուրիշ շատ բանի վրայ ալ լաւ տեղեկութիւններ կու տայ , և խորին հմտութիւն մը կը ցուցընէ հին և նոր պատմութեան , ինչպէս որ վերն ալ ըսինք : Ասոր մէջը շատ բան ալ Աստանդնուպոլսոյ և Հայաստանի վրայ կը պատմէ , որ այն ատենի եւրոպացի ճանապարհորդաց գրածներուն ամենէն ստոյգն են : Բայց այս գրուածքին այդքափ յարգի ըլլալը յայտնի է թէ աւելի բուսաբանութեան մասին կողմանէ է :

Երբոր իր հայրենական աշխարհքը դարձաւ Վուռնը Փոր , բժշկութեան դասատու եղաւ : Բայց իր փոյթն ու ծանքը մէկ երկու բանի վրայ չէր , հապա քնական գիտութեանց ամէն Ճիւղն ալ կ'ուզէր առաջ տանիլ : Այսկայն այն պիսի ատեն մը որ թագաւորին մասնաւոր կերպով սիրելի , իր հայրենակիցներուն պատկառելի և բոլոր Աւրոպայի մէջ ալ անուանի ըլլալով՝ դեռ երկայն

ատեն կրնար բազմարդիւն աշխատութիւններով գիտութեանց ասպարեզին լցուեր աւելցրնել , ցաւալի գիտուած մը զրկեց զՎաղղիա այդ ակնկալութիւններէն : ( Եր մը փողոցի մէջ կառքի մը փայտին զարնուելով՝ շատ վնասուեցաւ , և արդէն իր ուղեղորութեան ժամանակն ալ առողջութիւնը աւրուած ըլլալով՝ հինգ կամ վեց ամսոյ չափ ցաքաշելէն վերջը՝ կնքեց իր փառաւոր կեանքը 1708 տարւոյն Դեկտեմբերի 22էն : Վուռնը Փոր մահը երբոր մեր ձաւոր տեսաւ իրեն , լաւ կարգի դրաւ իր այնչափ քրտնաջան աշխատութեք ժողված հաւաքմունքը , որն որ կտակաւ թողուց թագաւորին՝ ազգային և օտար գիտնոց գործածութեանը համար . իսկ իր բուսաբանութեան վրայ գրած գրքերը նմանապէս կտակաւ թողուց Պինեօն քահանային , որուն ունեցած երախտագիտութիւնը ամենևին չէր մոռցած :

Վուռնը Փոր ինչուան հիմա յիշուածներէն զատ՝ ունի նաև ուրիշ գրուածքներ , ինչպէս Ճառ յաղագու բժշկական նիւթոց ու Պատմութիւնն և հիրառութիւնն տարրախական վէրլուծութիւնն դէղորակի ըսուածները , և այլն . թող այն բազմաթիւ Ճառերն որ Վահտութեանց Ճեմարանին ճառերուն կարգին մէջը տապուած են :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Ջերմուրիւն : (Երես 154)

Րաքդէդ Ճինեւուացի բնաբանն ալ շատ հետաքրքրական փորձեր ըրաւ , որով յայտնի կ'երևայ որ չէ թէ միայն ամենայն մարմին իրենցմէ ջերմածնի ճառագայթներ դուրս կը հանեն , հապա լրւսոյ ճառագայթներու պէս տեսաբանական օրինօք ան ճառագայթներն ալ կ'անդրագառնան : Այէկ մեծ մետաղէ հայլիի մը վարարանին